

02 03 ԱՆԱՍԻ, ԵԹԷ 02 ՑԻԿՐՄԵ

**Մարդկութեան վրայ երբ ուշա-**  
դիր ակնարկ մը ձգես, ի՞նչ կը տես-  
նես. — Երկու իրարու հակառակ տե-  
սինքր, երկու տարբեր պատկերներ,  
երկու ներհակ կացու թիւններ. զը-  
ւարթ երեսներ որք կը ծիծաղին, որը  
տում դէմքեր որք կը տիրին, ուրախ  
որտեր որք կը զբօսնուն ու վշտահար ո-  
գիք որք կը տառապին, պայծառ աշ-  
քեր որք կը շողջողին և մութ աչքեր  
որք կարտասուեն, և այնպէս իրարու-  
հակառակ շատ մը հակապատկերներ,  
որք մարդկութեան երկու հակառակ  
կողմերը կը ներկային մեզ, երջանկու-  
թիւն որ բարութեան ծնունդն է եւ  
թշուառութիւն՝ որ չարութեան վի-  
ճածն է :

**Վշնարհիս սկիզբէն մինչեւ ցայ.**  
այր շատ ջանքեր եղած են և կը լի-  
նին մարդկութիւնը երջանկացնելու-  
համար. շատ մեծ մարդկի ցալած  
են սոյն խնդրոյն, շատ հսկիներ համա-  
կաւած են այս խորհրդավ. շատ միտ-  
քեր հոգնած են այս մատաճմամբ եւ  
շատ անձեր նուիրուած են այս մեծ և  
կարեւոր գործոյն, բայց ցու ՚ի սիրու  
կը տեսմեմբ որ ոչ մէկ ժոմանակ պակ-  
ուած չէ թշուառութիւնը մարդոց մե-  
ջն. այլ և այլ միջոցներով և զանա-  
զան ձեւերու տակ նա միշտ ծանրա-  
ցած է մարդկութեան վրայ և միշտ  
տառապեցուցած է զայն իւր անողոք  
ձիրաններուն տակ, այս մասին տա-  
րակոյս չը կայ. անցելոյն համար կը  
վկայէ պատմութիւնը և ներկայու ար-  
դէն ինքն է իւր վկայն: Վսկից բնա-  
կանարար յառաջ կուգայ սոյն հար-  
ցումն, թէ Երբ պիտի ըլլայ մարդ-  
կային աղդի թշուառութեան վերջ և  
թէ, արդեօք մարդկութիւնը միայն

տուառպիլու համար ստեղծուած է :  
Այս երբէք, եթէ այդպէս համօզուինք  
մեծ սիսալ մը ըրած կըլլամք, թիւր  
գաղափար մը կունենամք մեր արար-  
շին վրայ և վերջապէս զլուսուած ամ-  
բաստանած կըլլամք անիրաւարար :  
Քանզի Վատուած ինքն ամենարարի  
լինելով, ամենայն ինչ բարի և բարու-  
թեան համար ստեղծած է « Եւ ե-  
տես Վատուած զի բարի է ո. նա ըս-  
տեղծած է նոյնպէս զմարդն ոչ եթէ  
տառապիլու, այլ երջանկանալու, այլ  
փառաւառորուելու, այլ վայելելու և բա-  
րերաստ ըլլալու համար : Իսկ մար-  
դիկներէն շատերն, որ փոխանակ եր-  
ջանկանալու թշուառութեան բաժա-  
կին մրուրը կը.բամեն այսօր, պատ-  
ճառն ոչ թէ նախասահմանութիւն,  
այլ նոյն ինքն մարդն է : Իրաւ է որ  
երբեմն անցալող դէպքեր կընկճեն  
զմարդ եւ կը տառապեցունեն անոր  
նիւթականը, սակայն ընդհանրապէս  
մարդիկ իրենք կըլլան ու զզակի իրենց  
թշուառութեան պատճառ և կը տա-  
ռապեցունեն իրենց մարմեյն հետ  
նաեւ հսկին, և ինչպէս. — Շատ նը-  
ւաստ միջոցներով, յախուռն կրիսը,  
ակարամառութեամբ և թուլամորթու-  
թեամբ, և ահա աշխարհի թշուառու-  
թեանց մէջ ամենամեծն է այս կամա-  
ւոր թշուառութիւնը և թշուառա-  
գոյնն է կամաւոր թշուառն . բացար-  
ակապէս ինքն իւր անողորմ դահճն  
լինելուն պատճառաւ : Թշուառագոյն  
է այն այն մարդը, որոյ կամքն իւր  
կրից թելադրութեանց յաղթելու ան-  
զօր է, որոյ բանն կը տկարանայ ա-  
նասնութեան առջեւ և որոյ հոգին կը  
նուառառանայ վայրապար հաճոյից առ-  
ջեւ . և ահա այս է որ կը խանարհե-  
ցնէ զմարդ իւր վեհափառութենէն  
թշուառութեան մինչեւ այն յատին  
աստիճանի որ նուառութիւն կ'ա-

Նուանուի և որ անքանութեան. Հաւ-  
ւասար է :

Հնականաբար մէնք միայն ըստ  
նիւթականին կը դատենք , տեսա-  
կանը մեզ անծանօթ է . մենք մարմի-  
նը կը տեսնենք շքեղ կոմ գձուռ ,  
բայց հոգին մեզ անթափանցելի է ,  
մենք կերպարանը կը տեսնեմք տիսուր  
կամ զուարթ , բայց սիրտն մեզ մուլթ  
է . ահա ասոր համար շատ անդամ  
սիսալ կը լըս մեր դատութիւնը ,  
մենք կը տեսնենք աղքատ մը կը կար-  
ծենք որ թշուառ է , կը տեսնենք հա-  
րուստ մը , կը կարծենք որ բարեբախտ  
է , բայց սիսալ կարծիք և թիւր հե-  
տեւութիւն արտաքին դատման . քան-  
դի շատ անդամ կը պատահի ասոր  
հակառակը . գուցէ աղքատին հոգ-  
ւոյ պայծառութիւնը հարուստին ար-  
տաքին փողփաղումէն խիստ վճիռ է .  
և մեծատան ներքին վիշտը անանկին  
արտաքին թշուառութիւննենուելի ցա-  
ւալի է . և այս հակաղարձ պատկերնե-  
րըն ատէպ տեղի կունենան աշխարհի  
մէջ :

Ազքատութիւնն իսկական թշուառութիւն մը համարուիր, այլ միայն զգկում մը աշխարհիս վայելլութենէն տռանց Ասառեւծոյ աչքէն իյնարու։ Նաև պէտք չէ բնաւ թշուառ համարել այն մարդն՝ որ դիպոց անաջողութեամբ կամ ՚ի ծնէ խեղճութեան վիճակած է, քանզի նա անողոք խրդակի դառն տանջանքներէն աղատ ըլլալէ զատ՝ իւր մէջ մխիթարութիւն մը եւս ունի որ զայն կ'ըսփոփէ, այս է այն հաւատքն՝ որ մարդուս հոգին Աստուծոյ հետ կը կապէ, (Ատմք Տեառն օրհնեալ եղիցի բսելով)։

Համարութիւն բնաւթ թշուառ այն  
հարստահարեալն որ իւր արդար իրա-  
ւանց պաշտպանութեան համար իւր  
բոլոր կարողութիւններ թափելէն ոննին

առանց նուասոսութեան տեղի կու-  
տայ զօրութեան առաւելը թեան  
առջեւ, համբերատար ոգւով դիսելը  
արդար դատաւորին իրաւարարու-  
թեան անաշտ եղանակը:

թագուառ չեմք համարիր այն աղը  
քանին, որ իւր բարօր կարողաւթեամբ  
փարձութեանց դէմ մաքառելով, իւր  
զօրութիւնը սպառելէն վկնի կըս-  
տիսուի գլուխ խանարհեցնել դի-  
պուածոց, ը կճեալ արիութեամբ,  
բաց վեհ հոգւոյ և առաքինի սրտավ  
Վագա սւրեմն որն է խական թշուա-  
ռն. — Այն է միայն զոր վերն իշխեցինք,  
Մարդ մը որուն կառավար եղող բանն  
տեղի տուած է անասնական կրից յա-  
խուռն յորդմանց, որոյ հոգին տա-  
տուածատիս՝ իւր բարձր վեհութե-  
նէն իշխալով ընկճած է վաստ կրից ա-  
զետափի ազգեցութեան տակ, ունե-  
լով անմիջապէս իրեն կից անողօք դա-  
տաւոր մը, չարատանց խիզճն. որ  
վայրկենէ վայրկեան կը կրկնապատ-  
է թշուառակոնին տագնապը, ՚ի  
յուշ ածելով նորա միշտ ՚ինախատինո  
իւր ցած սարիութիւնը եւ ցաւափի  
հետքեր ձգող ամօթալի արարմունքը :  
Ռանքէ և ասկից աւելի ինչ թշուա-  
ռութիւն կրնայ ըլլալ երբ մարդ մը,  
գերագոյն արարչէ մը ստեղծեալ,  
բարձր նպատակի մը սահմանեալ, վր-  
ուեմ կոչման մը հրաւիրեալ և այս ա-  
մեն փարելի փառաց հասնելու հա-  
մար գերագոյն ձրիւք զարգարեալ  
մարդն, թողարակ այն ամեն քաղցր բա-  
րութիւնները յորս վենքը կը հրաւի-  
րեն իւր կոչումն ու սպարտաւորու-  
թիւնը. մօռանալով իւր Վատուածա-  
նման վեհութիւնը և առ ոտն կօխե-  
լով այն ամեն բարեմասնութիւնները  
որով զարդարուած է. կ'իջնայ կը իս-  
նարհի կը նուաստանայ և կը սողայ իր-  
բեւ ստրուկ գած եւ ողորմեփի, կա-

պեալ կաշկանդեալ և ընդարմացեալ, յանցագ յափրութիւնս գարշաւթեց թշուառականն ամենեւին չէ տէր և աեզեակ ոչ իւր արարմանց, ոչ իւր նպատակաց, ոչ իւր ընթացք եւ ոչ իւր փափաքներուն . խիղճն կը նմանի նաւու բեկորի մը որ անհուն ովկիանուն մէջ մրմանեալ և կառաջի ալեաց մասնուած՝ կը մզաւի միշտ աւելի այն կօղմը ուր սաստկագոյն կը քշեն զայն ալեաց կատազութիւնք, սակայն գուցէ այս բեկորը ծովէն դուրս ենէ, բայց կրից ալեաց մասնուազը թերեւս չ կրնաց վերջապէս ելք գտնել:

Եւա՛լ, քանի՞ դժբաղդէ այսպիսի մարդու մը կեանքը, քանի՞ ողբալի նորա թշուառ կացութիւնը . և ո՞չափ դաւն է արդեօք նորա կրած աանշանքներն նոյն խակ իւր խղճէն, որ անաշու է և անողօքելի իւր պաշտօնին մէջ . միշտ կը յանդիմանէ և միշտ կը պատմէ: Յշրանի թէ միայն ասոնքը ըլլային . կան ասնց հետ ուրիշ տառապանքներ եւս . անդադար արտաքին երկիւղներ, որք անգղի պէս սիրառը կը կրծեն . միշտ կամկածանք, միշտ անստառքութիւն . երկիւղ հոգւոյ կորլստեան, երկիւղ ՚ի մարդկանէ . երկիւղ յԱստուծոյ, վերջապէս ոչ կեանք, այլ ասնշանք, այլ հուր, այլ դժոխք երկրաւոր, որ անգութէ քանի զամենացն տանձանս մարդահնար:

ՈՎ յիմարութեան մարդոյն, գեւ ըութիւնը՝ որ ամենադառն վիճակ մը է աշխարհիս մէջ . որոյ լոկ անունը սարսուռ կ'ազդէ մարդոյն և զոր հանը ըութիւնն իբրեւ մահու եւ կենաց խնդիրնկատողութեան առնելով, զայն ջնջելու համար ահագին բանակներ կազմեց, մեծ պատրաստութիւնք տեսնուեցան, թնիմանովթներ դօւացին, մարդկանին արեան վրակիներ խաղա-

ցին և վերջապէս մոսամք մի ջնջուեցաւ մարդկութեան ճակտէն այս անարդութեան կնիքը, բայց ինչ զարմանք, ահա ազատ և անձնիշիանմարդին, սոյն արեւամք ջնջուած սարկութեան սիսերիմ թշնամին, իւր կրից սարուեկ կրլայ:

Ե՞ս երջանկութեան սահմանուած մարդն, այսպէս ողբալի սիալմամք մը իյնաղովն ծայրացեղ թշուառութեան վհին անդունդը . կամակարութեք կըտանջէ ստէպէ ինքզնիքը՝ չու զելով յուտընկալ, միշտ կը տանջուի իւր կարծեցեալ վայելու մներուին և կը խորասուզի գեպ ՚ի յաւահատութիւն ունկից անդին է մահ մարմնոյ և յաւխոենական թշուառութիւն հոգւոյ:

Ե՞ս այս է կամաւոր թշուառութեան՝ դառնութեան բաժակին վերջին մրուրը, զոր մարդն անդթարար անձամք անձին կը մատակարարէ ինքնիրմէն վեասուելով, առանց ուրիշն միջամառութեան:

Ս. Գէորք Շահանեան  
Եղիսացի:

## ԴԱՍՏԻԱՐՑԿՈՒԹԻՒՆ

### ԿԱՆԱՆՑ

(Հարունակութիւն, տես թիւ 8.)

Ե՞ս երջանիկ ժամանակ շատ շուտ անցաւ իմ աղջիկ, ո՞հ կ'հարցնես թէ ինչ չու աչքէդ արտասօւք կը թափի, այն պիտի վաղէ, զի մեր թշուառութեան առաջին սկատնառ մենք ենք կանայք, զի մեր նտխամոյրը այնպէս մէկ կերա-